

Հուսկ կ'արթըննայ ծերն, եւ ահա վերջապէս
Կ'ելլէց դողողչ, ահա կ'իշնէ զանգազուն;
Համեստ աղջիկն օրնենեց տիրոջ անունով
Քաղցր եւ անուշ աշուղներով սիրակաթ.
Ցեսոյ յուզուած դէմով այսպէս թոթովեց.
«Գնա՞ եղածիդ պէ՞ս անարատ պահէ քեզ»:

ԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆ ՏԱՆԻ ԶԻՍ....

Երբ գերեզման տանի զիս
Թաղմանական այն թափորն
Ցամըր քայլով, դիմակաւոր դէմքերով,
Որ զամբանի, թաղուաններու նուկացած
Աւ հոգ չ'ըներ ովկ կ'անցնի.
Երբ զիս արկդի մը մէջ զրբած' ալ յանձնեն
Արստոսովր այն մարոց,
Եթէ քու միմաքրդ իյնայ
Որ ես քեզի հաւասարիմ մընացի
Առանց ըրնամ մըրցանակի յուսալու
Երկրի զըրայ, եւ եթէ քու սըրտիդ մէջ
Արծարի հուսկ ուրեմն կայժ մը սիրոյ,
Գութի զգացում մը վիճակիս համար հէք,
Նայէ որ քովզս ըլլաս:
Կ'ուզեմ քու լարդ տեսնել...

Տեսնել քու լարդ ինծի համար... անարգուած
Հըպարտութիւնս՝ որ զիս այնքան չարչարեց,
Եւ աշքերուած սրութ արցունքը երկայն
Գնէն այս վրէ՛ֆը կ'ուզեն.
Շատոնց արդէն լուրջ սիրոն անոր կը սպասէ,
Եւ ժամը շատ հոռու չէ:
Ի՞նչ շողովուն աղջարյոս
Կ'երեւայ ինձ այս արեւուտքը, ի՞նչպէս
Իմ մըսածումըս կը սպասէ, կը ցանկայ
Անոր հանդարտ ու պատրաստ:
Սաստիք գոռող եղար գուն.
Արջ երկրի վրայ եթէ ինչ կը փախչիս,
Գոնէ վերջին ճամբուս մէջ
Նայէ որ քովզս ըլլաս:

Մի անցըներ մըսպէտ դուն
Որ հոն փակուած ու սալացած եւ մնոած
Ես քեզի խուլ գոռոնիիմ,
Եւ դուն ի գուր կորորնցըննես վայրկեաններ:
Զի մնեններն եթէ հոն ցուրտ են ու լուռ,
Այս է պատճառը՝ զի անոնք կ'ունկընքնեն.
Եւ աւելի, շատ աւելի անոնք լաւ
Կը հասկընան սիրենիները իրենց՝
Քան երբ արփին կը ճաճանչէր բերենուն:
Խորդի որքան սուրբ խայթեր,
Ի՞նչ տարածամ գութ՝ գորով
Կը տեսնեն այն համր, անշըռունչ թաղուածներն
Իրենց խնաւ անկողնէն:
Մեռնողին սիրոն այս ըսփոփանքն ունի լոկ,
Այս միակ դառն ըսփոփանքն,
Ո՞հ, յիշէ, ո՞հ, յիշէ, եւ այն առոտուն դուն
Նայէ որ քովզս ըլլաս:

Թարգմ. Հ. Ա. Ղաջանեան

ՎԵՐ

Ա. Ր Փ Ի Ա. Ր

1850-1908

La vérité, l'âpre vérité.
STENDHAL.

Իր անունը այնչափ բարձր էր մեր ար-
դի գրականութեան մէջ որ միայն Հիւսէ-
յիննեանը կը պակսէր՝ զայն մինչեւ ամ-
պերը հանելու և անմահութիւնը ապահով-
ցընելու համար:

Ամէն բանէ առաջ կ ամենէն աւելի՝
Արփիար Արփիարեանի անունը մեր ժա-
մանակի գրական պատմութեան հետ կա-
պուած է: Գրագէտ էր ան. բայց գրագէտ՝
բոլոր իր իսկութեամբ: Չուկը՝ ջուրին,
իսկ Արփիար գրականութեան մէջ կ'ապ-
րէր:

Իր ծննդավայրէն՝ Սամսոնէն՝ կոստանդ-
նուպոլիս, ուր առաջին հարուածին համը
կ'առնէ ոտքէն, Պոլսէն՝ Եւրոպա, Ամերի-
կա, ուսկից կը փախչի կ'ապաստանի Լոն-
տոն. Լոնտոնէն վենետիկ, ուր մահափորձէ
մը հազիր կ'ազատի. Վենետիկէն Եգիպտոս,
Գամիրէ, — ուր յաջողապէս կը պասկուի
վերջապէս սպանչին ձեռնարկը, — գրա-
կան աղուոր. Ողիսական մըն է: Հայրե-
նասէր, Արփիար զինուած մարտիկներու
մէջն էր. ինքը սակայն՝ զէնքի տեղ միշտ
գիրըը ունէր ուսընդանութ: Ու մէկ ձախ
պարագային՝ փոխանակ շտապով դիրք
բռնելու և պաշտպանուելու, ինք հասած
տեղը թերթ մը կը հանէր. առաջին մտա-
ծումը կ'ըլլար հոն փոքր նորագէպ մը
զբելու, որուն մէջ, իր հաշուով, ամբողջ
իր թոյներն ու ակնարկութիւնները կը
լեցնէր, և մօտակայ օր մըն ալ՝ վերջա-
կէտը գրուած դուրս կու գար գլուխ գոր-
ծոց վիպակ մը՝ որ զուտ ինքը Արփիարն
էր, նորէն գրագէտ, անայլալ, նորէն եր-
գիծարան, և որուն վրայ՝ իր թշնամինե-
րէն զատ՝ ամէնքն ալ կը սցանչանային: Համոզում շինած էր թէ ամենակարողը՝
գրականութիւնն է՝ որ շատ հաւանօրէն և

աւելի դիրքաւ պիտի ազատէր Հայաստանը՝ քան Ապտիւլ-Համիտի վրայ գգուած ոչ վոլիչն ու տինամիտը : Պիտի ուզէր միայն սիրելիովը ապրիլ, — զրել . բայց շուրջի իրականութիւնները զինք կը մըշտէին թէ չորս զին կեանքը կայ, պայքարը կայ . թշնամի աշքեր ալ կրնան ըլլալ : իր կեանքի ամենավերջին օրերն ալ, երբ երրորդ անգամ դիմացը կը տեսնէր իր կենսագրաւը, զայն պարզապէս ձեռքի կատակ մը, ուրուական մը սեպէլէ անդին չէր անցներ : Առ իր ընկերութիւնին հետ կ'ապրէր մինակ, խաղաղ, գոհ . ու կը հաւատար թէ երկրս երեսը ապրողներէն ոչ մէկը տմարդութիւնն ու անխելքութիւնը կ'ունենայ զայն իր ձեռքին խլեսւ : Եւ Արքիար 1908 Յունուար 29ի չորեցարթի գիշերը ոչ թէ կը յանձնէր, — անկարելին, — այլ կոշտարար խլել կու տար իր մշակ գրիչը, առանց զերշին համրոյրի : Կեանքն ալ գրչին հետ խլել տուաւ :

Արքիար յիսունցութ տարու էր այդ գիշեր :

ԱՐՓԻԱՐ ԳՐԱԴԵՏ

Ընթերցողը իրարելու, հրապուրելու համար՝ պէտք է ոճ : Արքիար վերին աստիճանի styliste է : Քիչ ունեցած ենք իր պէս : Առաջին իսկ տողէն՝ իր ընթերցողը լիովին կ'իյնայ անոր ձեռքը : Կարդացումը աւարտելին վերջ՝ կը զգայ որ աւելի մտիկ ըրած էր՝ քան բան մը սորված . աւելի հրապուրուած, վայելած, սիրած՝ բան թէ վաստկած : Աս աշա stylisteփ դերն է, որ Արքիարի մէջ առաջին տեղը կը գրաւէ . յետոյ կու զայ հմտական բաժինը, որ՝ ան ալ՝ սահմանափակուած է ժամանակակից Պոլսոյ գրական-պատմական շրջանակին մէջ :

Այնպէս է, բանասիրական մասը սակաւ էր իր մօտ : Այսու հանդերձ, շնորհի դարձեալ իր գրութեան ոնին, երբեմն երբեմն այդ ասապրէցին մէջն ալ կը թևակոխէր, պ. Արշակ Զօպանեանի հետ կոռկի բռնուելու չափ, և այդ ժամանակ՝ իր մեծ

ցաջութիւնը կ'ըլլար՝ ինքզինքը այդ արտէն գուրս նետել, իր թէ բաւական փաստացի և բանասիրական բաներ ըսած՝ բայց դիմացէն պնդագլուխի մը հանդիպած, չըյադթած՝ բայց չյաղթուած ալ, և ընթերցողը վրան չիծաղեցուցած :

Յետոյ, հակածառական նիւթերու հետ՝ միշտ հեզութիւնը մէյ մը պիտի խառնէր : Հեզնելը իրեն այնչափ բնական էր՝ որչափ ծիծաղը՝ մարդուս : Իր այդ բնական յատկութիւնը օգնութեան կը կանչէր մանաւանդ այն ժամանակ՝ երբ իր պատիկ մնալը ապահով էր : Ծիծաղեցնուց, զիտէր որ ալ ինդիրը փոխուած է, ու ինքը կը նայ հեռանալ : Շատ յաղթանակներ տարած է այդպէս : Արքիարի գրէլը սակայն բոլորովին յանձնուած չէր հեզութեան : Ինք ոչ Յակոր Պարոնեանի դպրոցէն էր, ոչ ալ պ. Յարութիւն Արքիարի կամ պ. Երուանդ Թօւայեանի : Զափազանցներէն ալ չէր իր ծաղը . պէտք էր միշտ ուշադիր կենալ որ յանկարծ չվրիպին անոնց ամենէն նորուերը : Արքիարի այդ սեպին կրնան ճաշակ մը տալ նորերու մէջ՝ պ. Երուանդ Օտեան և Հ. Ներսէ Անդրիկեան :

Այսպիսի փափուկ երանգներ խառնելուն համար էր որ իր ոճաւորեալ գրութիւնը նոր հրապոյը մը կ'առնէր : Միւնայն նիւթը այսօր փաստերով պաշտամանելը, վաղը նորէն փաստերով նոյնը գեսնէ գետին զարնելն ալ Արքիարի գրչին արուեստն է : Այդ գէպքի մէջ ալ կարելի չէ զարմանալ Գրագէտին զրչի ճկունութեան ու ճապուկութեան, մորի բեղունութեան և երփնաւորումին, միննոյն իրը զանազան հատուածակողմերէն դիտելու յատկութեան վրայ :

Իր ընտանի ոճը փոքրիկ պատմուածը ներու կամ ցրոնիկներու մէջ մանաւանդ զգալի է : Արքիար սիրելի պատմիչ և ցրոնիկագիր է : Պատմելու ատեն՝ իր տունն է . ամենակին փոյթը չէ թէ դիմացը մտիկ ընող մը ունի : Մինակ է, ինքնիրեն, հանոյ ըլլալու մասին չի մոտածեր . անոր համար է որ շատ հաճելի է : Օրուան գէպ-

քերը, իսակնիխուռն լսուածները, բոլո՞ն ալ մտած ելած են Արփիարի թովիչ գոյշի տակէն։ Արփիար զանոնց կարգաւորած է, եղանակաւորած, տեղ տեղ ձևած ու ծոված, և այնպէս հասարակութեան հրամացուցած։ Հասարակութիւնն ալ միշտ լափած է անոր գրչէն ելածները։

ԱՐԳԻՄԱՐ ՎԻՊԱԳԻՐ

Նոյն այդ սահուն և լրեալ ոճ՝ աւելի ընդարձակ պատմուածքներու մէջ, ինչպէս վիպակը կամ նորավէպը։ Հեծնող, հականառող, քրոնիկագիր Արփիարը՝ վիպասան ալ է։ Մանաւանդ թէ, ես պիտի ախործէի իր մէջ տեսնել միան վիպասանի շնորհը, և զինց միայն իրը վիպասան սիրել։ Բայց ան չէ հրատարակած ստուար հատոր մը, ուզած է տարածուիլ ու ցըրուիլ։ և այդպէս՝ որոշ բան մը չէ բըռնած։

Իր նորավէպերը առհասարակ Պոլսոյ քարերէն են. նոյն իսկ անոնց լեզուն պուսական է։

Իսկ ինչ կ'ուզէ ցուցնել Արփիար իր վիպակներով։ — Հայ կեանքը մէկ խոչոր մասը, — Գաւառը, գիւղացին, հինը։ Արփիարի լաւազոյն նորավէպը կարմիր ժամուցն է, որ առաջին անգամ երկցաւ Պետերպուրկի «Բանքեր»ին մէջ¹, վենետիկի «Հայ-Հանդէս»ին մէջ սկսուելէն յետոյ։ Առանձին հատորով լցու տեսաւ 1909ին վառնա, ու նոյն թուականին «Արևելք»ի տպարանէն։ Տպարութիւնը մէկը միաչն գերազանց՝ անընթեռնի ըլլալու մէջ։ — «Կարմիր ժամուցը, Համիտեան շրջանի Հայ գրականութեան ամենակարեսոր էջերն մէկը, կը ցոլացնէ այդ բռնապեսական օրերուն Հայ կեանքը՝ իր ցաւերով, ատելութիւններով, յոյսերով, երազներով, իր զմնդակ տառապանքին ու պայցքարին մէջ երեան եկող այլազան տիպարներով։ Ա-

րուեստագէտի գործ մըն է, զլիսաւրապէս զեղեցկագիտական ձգտումով մը յօրինուած²։ Վիպակին մէջ լաւ գծուած է Օրթագեղի Հայրապետ էֆէնտին, հին հայը, ան իր հնաւանդ շավարով, ժամասէր, գրարարի վրայ մեռնող, խոհեմ, զգուշաւոր վարմունք, վախկոտ՝ բայց խիստ, չըներող, նորութիւն չհանդուրծող, ժամուարպող, ժամուարպողութեանց խստապահանջ, սխալական՝ ու վերջը իր սխալին վրայ զղացող. — Յետոյ իր քովը ուրիշ տիպ մը, Գարօն (Տէր Յուսիկ) որ Տէր Թագէսոսի դպրոցին մէջ ուած է, բաջասիրտ, յեղափոխական քահանայ, և որ իր երիտասարդական աւինի քանի մը ոստումներուն հետեւով՝ էֆէնտիին սիրտը կը ճեղքէ։ 1895ի օրերն են. ազատ գաղափարի կամ հայրենասիրութեան մէկ փոքրիկ արտայտուած զգացումն ալ արդէն բաւական է կախաղանի յանցաւոր թլալու համար։ Այդ օրերը Զայնասոր Պատարագի Աւագ Սարկաւագ է Տէր Թագէսոս։ Մէյ մըն ալ, խն՛ը, «Ազատութիւն եղացար մերոց»ին չի մի ճգեր իր հոգելից զգայուն շեշտերով մայնր։ Պատարագէն ետքը էֆէնտին կը յանդիմանէ և կ'ապսպէրէ հռն եղողներուն դիմաց աէքտէրին։

Սա «առաջ քրնէց կամցուկ մը կը հանես, հազարով մը, Մարգ ենք, հազարնին կը բռնէ. ան ալ մեր չէ ես. «Հայոց» կ'ուսեն կ'ուսեն, երբաէր, կ'ուսեն. չէ ան մզզի կ'ուսէ, «Եղբարց մերոց»ին՝ հազդ ուն մը կանինի, «Գրենաց»ին գրայէն՝ լիտարայ՝ էֆէնտի, գրենաց ունչ չնուպես մը բող ներերնն զւուինին կնան. Փանց Աստուածոյ, մննց ալ հայ ցըրտնեայ ենց. մոկն ինչու գերեւոց չեն ընեն, էֆէնտի։

— Անանկ է ես, անանկ է ես. մայնը աշխարհականները մերեցը միանուագ, ու բարեխրատն ալ շարունակեց. — «Եւ չորս յառաջիկայք»ին եկած մը. — Եյ, եկայ, — կրնինց հեզնաբար աէքտէր։ — ըեզի խուզան եկուած նորին, պոսա ու զոռա. կ'ուզն նէ թող այսնդ մինչև Շնորհը էֆէնտիին տունը համին։

Ծնուզնոր ցերիշ մը պատախանեց այդ կատակարտականութեան, որ էֆէնտիին հանդարացմանց բարեկուշակ նշանն էր։

— Հմանկ «ինուր ընելու էջն սորվեցնը ես, տէր հայր. ալ երբաս բարով։

— Էֆէնտի, յայտարարց տէրուը ուսեց եւելու, ատան խօսերէն ես բան մը չեմ հասկնոր։ Մըրազանը եք կը համիր թող ըրաման տայ, ու ալ կիրակի օրերը ես սպասաւորութիւն ընեմ։

1. «Բանքեր Գրակ. և Արտեստ», 1903.
2. Արշակ Զօպանեան, «Բիւզանդիոն» 1910, թ. 4116.

— Եւ, է՞ն աղէն ալ առ կ'ըլլայ, որթելոց էֆէն-
տիս սրտնեղութեամբ։

Միենայն տեսարանը և բանակոփը նաև
«Ու օրէնքն»ի համար միենայն տէրհօր
հետ։ Ամրող վէպին մէջ կը տիրէ պատ-
մելու դիւրութիւն և անապարանց։ Ար-
փիարի վիպակներու անձերը ամենէին հան-
գիստ չունին, պատմութեան վերջը բերե-
լու չափազանց գոյթ մը ունի վիպագիրը։

Արփիարի ուրիշ մէկ վիպակը, — «Ու-
ի Ապրչան» — որ «Երակ»ի մէջ երկցաւ,
խոնարի և աղքատ ընտանիքի մէկ գրուազն
է։ Ծ. աղջիկ մը որչափ մեծցած և լաւ
կ'ուզէ թող ըլլայ. կարգելու համար՝ նո-
րէն դրամ պէտք է։ Դասապարտեալը, Ե-
րազի մը զիկը, Կտուակ մը նորավէպերն
ալ ամուսնական խնդրոյն այլ և այլ կող-
մերը երկան կը հանեն։

Արփիար ընտանիք կազմած չէր. տուն
տեղ ալ չունեցաւ։ Բաց ի զբելու պէտքին
յաղթելէն՝ միւս ամեն պահանջները կը
թուէր արհամարել։ Շատ անհոգաբար կը
հազուէր, որ մը մտածած չէ թէ տարատը
ծակ է, և կամ այս իրիկուն ինչ պիտի
ընթրէ. և սակայն իր մասին մոռածող ալ
չունէր։ Տէղիչ ապրեցաւ, անտէր մեռաւ։
Աիրոյ զաղափարը այցելած է անշուշտ իր
երիտասարդ մերին. բայց կ'երկի թէ այն-
չափ համ չտուաւ, որչափ կ'առնէր զրա-
կանութենէն, և միւս կողմէն ալ անոր հե-
տեւող զառնութիւնները յիշեց թերես և
յօնցերը պոստեց։ Խորհեցաւ թէ աղքատն
ու անփելը մասնաւորապէս շատ կը տու-
ժեն այդ խնդրոյն մէջ։ — Եւ Արփիար
ջանաց ասոնց բացատրել իր այդ վերո-
յիշեալ վիպակներով՝ որոնց ամուսնական
հարցին շուրջը կը դանան։

Իրը վիպասան, Արփիար աւելի մեծ
տեղ կընար գրաւել մեր արդի գրականու-
թեան մէջ՝ եթէ ինըն ալ այդ սեռի գրու-
թեան աւելի լայն տեղ տուած ըլլար իր
թերթերուն մէջ։ Յայտնի տաղանդ մը կայ
վիպագրող՝ օրինակ կարմիր ժամուցին մէջ։

Բայց Արփիարին պակսեցան այդ մասին՝
նախ նիւթական միջոցները. վասն զի, իր
վերջին տարիները մանաւանդ, Լամարտի-
նի պէս, կը գրէր ապրելու համար. և օ-
րուան հրատապ հարցերէն աւելի կարու-
րութիւն տալ վիպագրութեան՝ կը նշանա-
կէր թերթը տպագրատունը թողով, խօմ-
բագիրն ալ անօթի, Երկրորդ, արդէն ա-
ռաջինին հետեւանց, Արփիար ինքզինըը
շատ չէր նեղեր լաւագոյն զրելու. իր ամ-
բողջ յաջողութիւններուն, որոնց վրայ
մենց այսօր կը սրանցանանց, նա ճամ-
րուն վրայ՝ առանց փնտուելու՝ հանդիպած
է. Վիպասանը արագ էր, չափազանց ա-
րագ; իր տեղ միջակ գրագէտ մը՝ այդ
պարագային մէջ պիտի արտօպերէր լոկ
տկար էջեր. մեր սիրած Պիլոֆոնն ու Լա-
ֆոնթէնը, Ֆլուպէրն ու Ծն. աը Պալզաքը
ինչ ծեփած էջեր ունին. Արփիարի սա-
կայն տաղանդը մեզի չանդրադարձուց իր
փուլքուութիւնը. մենց միամիտ մնացինք։
Միայն հիմայ, աւելի հանդարտ մտքով,
կը դիտենք թէ ընդհանուր իր վէպիկնե-
րու մէջ քչիկ մը անապարանց կայ, հպիլ
անցնիլ մը կայ. կը քննազատենց թէ Ար-
փիարին բան մը չէր պակսեր՝ եթէ աւելի
երկարէր այստեղ բնութեան նկարագրու-
թիւնը, այնաեղ հոգերանութիւնը։

Է՛ճ. ասոնց թող թերութիւնները կամ
ստուերները սեպուին Արփիարի նորավէ-
պերուն, որոնց ամենները լուսաւորուած են
իր միտքի ջահէն։ և ջահ մը, լոյսէն զատ,
ստուեր ալ կը սփոէ չորս դին։ Ոնչնդ-
հաս ու երեսի վրայ թողուած սիրունու-
թիւն մը կայ այդ վէպիկներուն մէջ, ո-
րոնց վրայ մարդ չուզեր բնաւ գէշ մտա-
ծել, գէշ խօսիլ, վախէն թէ չեղծանին
յանկարծ, չաներեւութանան։ Կարդալու
ժամանակ զաննեց այնչափ կը սիրէց որ
քննադատ մը զառնալու վրայ կը տժգո-
հից, և ձեզի թերութիւն թուած կտորնե-
րու վրայէն ալ ժպիտով և գուրգուրան-
քով կ'անցնիք։ ինցը անձամբ Արփիարը
կայ անոնց մէջ, բնութիւնը կայ, որ չու-
զեր ձեզ յոզնեցնել մանուածապատ հան-
գոյցներով։ Մ'ր և է կէտին մէջ, զեռ ձան-

1. Տես «Բազմավէպ» 1909. թ. 5.

ՃՐԿՄՅԻ գաղափարը չծնած, բովերնիդ է Արքիարը՝ որ անմիջապէս միւս էջը կը հրամցնէ, հոգերանական կարճ մէկ նկարագրութիւնը՝ վառվուռն և բնական խօսակցութեան կը փոխէ. խօսակցութիւնը քիչ մը երկնցաւ, այս անգամ զուարճակի մէկ անէցտօթի ընթերցողն էք: իր վեպակները, ըլլալով հանդերձ թերևս այդ սերին մօտելներ, ըմբոստ ալ են գրական կաշկանդիչ օրէնքներուն: Անոնց ոչ Բոլ Պուրժէի անոնը կը յիշեցնեն ձեզի, ոչ Ահարոնիանինը, Գրիգոր Զօհրապինը, ոչ ալ Ռաֆիինը կամ Կորքիինը. անոնց ոչ մէկ դպրոցէն չեն. արքիարական են: Ամէն ինչ արհամարհուած է անոնց մէջ, ամէն բան ծաղրուած, և ամենուն տեղ՝ եկած նստած է նոր հիւր մը, շնորհազարդ, ձեզի հետ յարմարող, չձանձրացնող, ժըպտուն: Եթէ վիպական ծանօթ օրէնցի հատիկ մը կրնաք գտնել չ. Անդրիկեանի «Հանգած Եկեղեցին»ի մէջ կրնաք գտնել նաև Արքիարի նորավեպերուն մէջ: Բազմանկին, տարօրինակ ու բեղուն միտքերու մէկ մայթքում են ատոնք և գեղեցիկ են, — այսպէս կարելի է բնորոշել անոնց կնքը:

Արքիարն ալ կը զգաք իր մէջ վիպագրութեան կոչումը և այդ նոր դրութեան հակումը. կը զգաք մանաւանդ, թէ չզրելով կամ շատ ցանցառ գրելով՝ ապագան պիտի տուժէր: Այդ մասին շխսուցաւ ալ չէ: շատ անգամ միտք յայտնեց, երբեմ աղաչեց, ու տեղ տեղ ալ բողոքեց Հասարակութեան թէ չափէ դուրս անտարերեր է հանդէս իր վիպագրութեան իդմին. թէ ինքը պատրաստ է իր նորավէպերով ընթերցողը հրապուրելու, միայն թէ հանրութիւնն ալ՝ իր կողմէն՝ ստատէր թերթին, օրինակ Շիրակի նիւթական նեղ վիճակին: Մէկ բառով՝ բաժանորդազրուկին:

Հասարակութիւնը կը մարէք անոր վիպակներուն վրայ. բայց նորէն հաւատարմաքար շարունակեց իր սառնութիւնը. և Արքիար, մէկ երկու բանու չմնաց, իրը կտակ «Ուսկի Ապրջան» նորավէպը թուց, և ինքը անհետացաւ «Լուսաբեր»ի

Էջերով՝ խամայիլէի ազնուապետական թաղին մէկ փողոցին մէջ...:

Հ. Դ. Բժիշկնեան

Շարունակելի

ԳԻՐՖԵՐ ՈՒ ԹԵՐԹԵՐ

Ստեփան Կանայեանց, Ջոշանց տուե, Վաղարշապատ, Էջմիածին 1910:

Թ. Թօրամանեան, Էջմիածին տաճարը, Թիֆլիզ, Օր. Ն. Աղանեան 1910:

Բ. Խշնանեան, Հասարակական գաղափարները իր. Պատկանեանի և Ս. Շահազիզի, Թիֆլիս, Օր. Ն. Աղանեան 1910:

Արսէն Տէրտէրեան, Վահան Տէրեան, տպ. Հերմէս, Թիֆլիզ:

Revue des Deux-Mondes, 15 Janvier, 1911:

Անցեալ տարուան ընթացքին մէջ քանի մը կարեւոր հրատարակութիւններ ունեցեր ենք հայ գեղարուեստի և արուեստի մասին:

Կանայեանց մեզի կու տայ Սասմայ ծուերու երեք փոփոխակներ, որուն արգէն տասուերեց հաստ ունէինք:

Կանայեանցի հրատարակութեան մէջ ամենէն աւելի աչքի զարնողն է անուան փոփոխակը Զորանց տուե մինչ միւս ցարդ եղած հրատարակութիւնները առհասարակ Սասմայ ծուեր ունին: Այս վերջին անուանակոչութիւնը քիչ մը կը յիշեցնէ Թուրքաց տէկինները քաջերը, որուն եթէ ոչ թարգմանութիւնը գէթ ազդեցութիւնը կ'երեւի ծուերուն վրայ, որ կը նշանակէ խներ, եթէ ծուա մէկ փոփոխակը չէ մուեզինքին ինչպէս էր Շիրազ-Աշխաղարք:

Ոչինչ կայ բսիւու վէպի մասին իբր գրական արգէք: Դիւցաններու արժանի շունչ մը ունի, այն մեծ հոգին զոր կը շնչէին Մամիկոնեանները իրենց գործերուն մէջ: Լաւ դիտած, է կանայեանց և ուրիշներ